

**ԸՆԿԵՐԱՅԻՆ**

**ԵՒՐՈՊԱՅԻ**

**ՄԻՋՆԱԴԱՐՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ**

Համալսարաններու ծագումին մասին ուսումնասիրութիւն մը, կատարեալ յաջողութեան պիտի չյանգի, որովհետեւ համալսարաններ չհիմնուեցան այլ աճեցան: Համալսարաններ մինչև ԺԵ. դար, շէնքեր չունէին, թէև 1158ին առաջին համալսարանը արդէն գոյութիւն ունէր: Խուճար մը աշակերտներ կը հաւաքուէին համբաւուոր ուսուցիչի մը շուրջ և միասին կ'ուսանէին: Այս խումբերը կը հանդիպէին եկեղեցիներու կամ սրահներու մէջ: Աստիճանաբար այսպիսի խումբեր կազմակերպուեցան, և կը կոչուէին «Universitas Magistrorum»: Անոնք կը հաւաքուէին «Studium Generale»-ի, այսինքն «սորվելու վայր» մը մէջ: Խուճար մը անհատներ որոնք որոշ նիւթ մը կը սերտէին այսպիսի տեղ մը, կը կոչուէին միասնաբար «Universitas»:

Համալսարանական ընկերութիւններու կազմակերպութիւններ, կը նմանէին աւելի հին առեւտրական ընկերութիւններու: Համալսարաններ կը պահպանէին ուսումի դանձերը, կ'աւելցնէին անոնց վրայ, ինչպէս նաև իրենց անդամները կը պաշտպանէին, որոնք փոխադարձ օգնութեան ոգի մը ունէին: «Faculty»-ներ կազմուեցան երբ ուսումը ճիւղաւորուեցաւ և ուսանողներու ու ուսուցիչներու թիւը աճեցաւ: Նման հետաքրքրութիւններ ունեցող խումբ մը կազմեց «Faculty» մը:

Իտալիոյ մէջ, Պոլօնիայի համալսարանը հիմնուած 1158ին, իր տեսակին մէջ առաջինն էր: Ուսանողները երկու ընկերութիւններ ունէին: Մին օտարներու և միւսը իտալացիներու համար: Պոլօնիայի փառքն էր Օրէնքի ուսուցումը:

Սկզբնական շրջանի նշանաւոր համալսարաններէն ուրիշ մը կը գտնուէր Բարիլի մէջ: Այս մէկը նշանաւոր դարձաւ Notre-Dame և St. Geneviève եկեղեցիներու շուրջ ԺԲ. դարուն: Բարիլի «Studium Generale»-ը

կապուած էր Բարիլի եպիսկոպոսին: ԺԳ. դարուն ան ընդարձակուեցաւ և եղաւ համալսարան մը երեք բաժանմունքներով. — բժշկութեան, աստուածաբանութեան եւ օրէնսգրութեան, ինչպէս նաև արուեստի նուազ նշանաւոր բաժինով մը, որուն զբաղմը կար համալսարանապետը: Բարիլի արուեստից դասը բաղկացած էր չորս ազգերու ընկերութիւններով — Ֆրանսա, Իլիգարտի, Նորմանտի և Անգլիա. Բարիլի մէջ ուսուցիչներ զանազան առանձնաշնորհումներ ուղեցին ունենալ, օրինակ՝ ինքնիշխանութիւն պահանջեցին: Louis VII համալսարանները քաղաքական օրէնքի իշխանութեան սահմանէն դուրս յայտարարեց, ուստի անոնք ազատ էին եկեղեցական դատարանի կամ ուսանողական դատարանի մը ներկայանալ, իրենց հարցերուն լուծման համար:

Բարիլի համալսարանը իբր տիպար ծառայեց ուրիշ շատ մը համալսարաններու, որոնցմէ մին է Oxfordի համալսարանը: Կ'ըսուի թէ համալսարանականներու խումբ մը Բարիլէն գաղթեցին և հիմնեցին Oxfordի համալսարանը: Ապացոյց գոյութիւն ունի թէ 1190ին Oxfordը ճանչցուած էր իբր «Studium Generale» մը, մինչ իր քոյր համալսարանը Cambridge հաստատուած էր 1318ին:

Միջնադարու համալսարաններէն ուրիշ մը կը գտնուէր Salamancaի մէջ, Սպանիոյ համալսարաններու թագուհին՝ որ 1200ին հիմնուեցաւ և որուն 1243ին Ferdinand III պաշտօնական հրովարտակ մը տուաւ: Salamanca ուսուցումի մեծ կեդրոն մըն էր, Alfons Xի նշանաւոր աստղաբաշխական ցուցակներու պատրաստութեան մէջ մաս առաւ, ինչպէս նաև ԺԳ. դարու եկեղեցական խնդիրներու մէջ իր նախընտրութիւնը տուաւ Avignonի Պապերուն: Արարական գիտութեան և լիսաստափրութեան ազդեցութիւնը մեծ դեր ունեցաւ Salamancaի յառաջդիմութեան մէջ:

Ուրիշ շատ մը համալսարաններ ծագում առին ուսանողներու գաղթով: Անոնցմէ անձնաբ կազմակերպուեցան Պապերու կողմէ հերետիկոսութեան դէմ պայքարելու համար: Ուրիշներ՝ թագաւորներու կողմէ օտար ազդեցութիւններու հոսանք մեղմացնելու համար, ինչպէս նաև բնակչութիւն

և հարստութիւն զուժարելու համար: Այսու ամենայնիւ, համալսարանները պատճառ եղան մտային աշխատանքի և ճշմարտութեան ի խնդիր փնտռութիւ: Ազնուականներու, բերդերու և եկեղեցիներու միջև համալսարանները ուսուցումի սրբավայրեր եղան:

Այս ուսումի սրբավայրերը Միջնադարու մէջ աւելի ուշ միայն ճանչցուեցան եկեղեցական և քաղաքական հեղինակութիւններու կողմէ:

Համալսարանները հիմնարկուեցան պապական կոնդակով կամ արքայական հրովարտակով և ինքնիշխան մարմիններ եղան, որոնք կ'ընտրէին իրենց պաշտօնեաները: Համալսարանապետը, արուեստից կաճառին պետը, վեցամսեայ պաշտօնի շրջան մը ունէր, որ յետոյ մէկ կամ երկու տարուայ ժամանակաշրջանով մը երկարեցաւ Բարիզի մէջ: Միակ բացառութիւնը այս հանրավարական սկիզբին, Բարիզի համալսարանին զիւանապետն էր որ կը ներկայացընէր եկեղեցին: Անիկա պատասխանատու էր ուսուցանելու արտօնութիւններուն, գրելու և կնքելու զանազան որոշումներ(\*): Ատրիճանարար ուսուցիչներու և ուսանողներու ուժը աւելցաւ, եւ համալսարանապետը աւելի իրաւասութիւններ ունեցաւ, թէև գիււնապետ մը շարունակեց գոյութիւն ունենալ: Գ-ը գարու վերջը, համալսարանապետը բոլոր բաժիններուն ալ վրայ հեղինակութիւն ունէր: Աւելի ուշ, Օրինաց բաժանմունքը զատ հատ մը ունէր: Համալսարանապետը ընդհանուր և մասնաւոր ժողովներ կը հրաւիրէր, բայց վիճարանութեան մէջ մաս չէր առնէր: Իրաւասութիւն ունէր ստիպողական խնդիրներ նկատի առնելու ատենի մը հետ, որոնք կարգապահական հարցեր նկատի կ'առնէին:

Բարիզի մէջ, համալսարանապետը կ'ընտրուէր չորս ազգերու ներկայացուցիչներու կողմէ: Երեսունը անց կուսակրօն մը ըլլալու էր: Պոլօնիայի մէջ 25էն վեր ուսանող մը կրնար ընտրուիլ պայմանաւ որ հարուստ ըլլար, և Oxfordէ շրջանաւարտ մը:

Salamancaի մէջ աստուածաբանութեան ուսանողներ կ'ընտրէին համալսարանապետը:

(\*) Robertson, Ch. G. Chamber's, encyclopaedia, New edition, Vol. XIV, p. 189 - 190:

Միջին դարերուն բարձրագոյն ուսումի զլիսաւոր նպատակը կը կազմէր այսպէս կոչուած եօթ Ազատ արուեստները, որուն մաս կը կազմէին՝ քերականութեան, հոստորութեան, և տրամարանութեան երբեակը (Trivium) և թուարանութեան, երկրաչափութեան, նուագի և աստղաբաշխութեան քառեակը (Quadrioium): Ասոնցմէ վերջ կու գային Օրէնք (Law), Բժշկութիւն և Աստուածաբանութիւն: Այս շրջանի դաստիարակութեան յատկանիշներն էին վիճարանութեան ոգին հիմնուած տարբեր մեկնաբանութեանց վրայ, և լսողութեան վրայ գրուած շեշտը:

Արուեստից կաճառին մէջ հետեւեալ դասագիրքերը կը մատուցանէին. — Արիստոտէլի «Տրամարանութիւնը» և Priscanի «Քերականութիւնը»: Տրամարանութիւնը կը նկատուէր Արուեստից Արուեստ:

Աստուածաբանութեան դպրոցը Ս. Գիրքը կը գործածէր իր սովորական դասերուն համար, որմէ զուրս Peter Lombardi Նախադասութեանց գիրքը կը գործածուէր: Վերջինը չորս մասերէ կը բաղկանար: Առաջինը Աստուծոյ և Երրորդութեան մասին. երկրորդը՝ ստեղծագործութեան, Տեսանելիին և անտեսանելիին յարաբերութեան մասին. երրորդը՝ փրկութեան, հաւատքի, յոյսի, սիրոյ առաքինութեանց և մեղքի մասին, և չորրորդը՝ Խորհուրդներու (Sacraments) մասին: Աստուածաբանութեան մէջ Sorbonne ամենէն նշանաւորը եղաւ:

Իրաւագիտական ճիւղերու մէջ Պոլօնեա ամենէն նշանաւորն էր: Այս համարը կը պարտի Irneriusի և իր յաջորդներուն: «Corpus Juris» գործածուող գիրքերէն մին էր, ասոնք ամէնքն ալ կը մեկնաբանուէին, Irnerius կը քաջալերէր նօթագրութիւններ և մեկնութիւններ որոնք այնքան շատ կ'ըլլային որ գիրքէն աւելի կարեւոր կը նկատուէին: Ընդհանրապէս ուսուցումը բերանացի էր: Յաճախ կրկնութիւններ կային և կանոնաւոր քննութիւններ: Վիճարանութիւնը կը քաջալերուէր և հակասող տեսակէտներ կը բաղխէին: Օրէնսգիտութեան ուսուցումը մեծ դեր ունեցաւ համալսարաններու ազատագրութեան մէջ:

Բժշկական ուսմանց երկու մեծ կեդրոններն էին Salerno և Salamanca: Առաջինը հանրաժանօթ առողջապահական վայր մըն

էր, մեզմ կլիմայով և հանքային աղբիւր-  
ներով. իսկ վերջինը արար բժիշկներու  
ազդեցութեամբ աւելի հրապուրիչ էր: Ու-  
սուցումի հիմը կը կազմէր Hippocratesի և  
Galenի գիրքերը: Իրքը ևւ բացատրու-  
թիւնը պէտք է որ ընդօրինակուէին և նոյն  
իսկ մի քանի անգամ: Անդամագննութիւն-  
ներ տարին անգամ մը կը կատարուէին:  
Բժշկութեան ուսումը յոյն, հռոմէական  
և արաբական ազդեցութիւնը կրած է,  
ինչպէս նաև վրճարանելու հակամիտու-  
թեան կնիքը:

Միջնադարու համալսարաններու հետ  
սերտօրէն զուգորդուած է Peter Abélardի  
անունը. Abélard փայլուն բանախօս մըն  
էր, և նշանաւոր՝ տրամաբանութիւն ու-  
սուցանելու մէջ: Երբ գայթակղութեան մը  
հետեանքով ստիպուեցաւ Բարիզէն հեռա-  
նալ իր աշակերտները հետեւեցան իրեն ու-  
րովհետև խելացի և սրամիտ էր: Իր կենսա-  
գիրներէն մին ինքնատիպ կերպով կը ներ-  
կայացնէ գիրք: Համալսարաններու պատ-  
մութեան մէջ ուրիշ կարևոր գէմք մըն է  
St. Bernardը, որուն համար ուսումը երկար  
և համբերատար մտածումի արդիւնք էր:  
Ան իր աշակերտներուն ամէն օր շարադրու-  
թիւն կուտար, ուշադրութիւն դարձնելով

անոնց պարունակութեան, ոճին ու արժէ-  
քին, և քննադատելով զանոնք թէ գի-  
տութեան և թէ ճաշակի տեսակէտէ: Ber-  
nard ուշադիր է քրիստոնեայ բարեպաշ-  
տութեան, բայց այնքան կը սիրեր դասա-  
կան զօրծերը որ կը խորհէր թէ քերական-  
ութիւն ուսանելու է պարզապէս քերա-  
կանութեան սիրոյն: Ուրիշ ուսուցիչ մըն էր  
Chartreի եպիսկոպոսը Սալիզիւր անունով:  
Կիկերոնի ազդեցութիւնը կրած էր եւ հե-  
տաքրքրութեանց ու իրագործումներու ըն-  
դարձակ դաշտ մը ունէր: Իր հաւանու-  
թիւնը շէր տար անոնց որոնք կը փորձէին  
ուսման շրջանը շուտով լրացնել և առեւ-  
տուրով դրաղիլ: Կը հաւատար թէ ուսումը  
նպատակ մըն է և ո՛չ թէ միջոց մը պար-  
զապէս: Տասներկու տարի ուսած է Փրան-  
սայի դպրոցներու մէջ, և իր ուսուցիչնե-  
րուն մէջ ունեցած է Abélardը: Իր գիրքե-  
րէն մէկուն մէջ կ'ըսէ. «Բարիզի մէջ տե-  
սայ առատ կեանք, ընդհանուր հրճուանք,  
յարգանք կեանքի հանդէպ, իմաստասէր-  
ներու խումբ մը: Յակօրի սանդուղը կը  
կարծէի տեսնել, ուր հրեշտակները կ'իւ-  
լէին և կ'իջնէին»: Նոյնը կրնայ ըսուիլ  
Միջնադարու համալսարաններէն, շատերու  
մասին:

Ամիովեց՝ Ն. Ե.

